

## ՊԵՏՄԸ-ԲԱՆԱՍԻՐԸԿԵՆ

### ՊԱՊ ԱՐԵԱԿՈՒՆԻ

#### 2. ՅՈՒԶՈՒՄՆԱԼԻ ՄԻՋՆԱՐԱՐ

Ներքին պայքարը, մէկ կողմէ նիւզանդական և Պարսկական կուսակցութեանց միջնէ, միւս կողմէ, Արշակ թագաւորի և նախարարներու բախումները, իր ծաւալուն նիւզաւորման մէջ արքայական ընտանիքի ալ մթնոլորտը կը պատորէ:

Արշակի անզիջող վճռականութիւնը ո՛չ միայն կը սաստկացնէ, այլ նաև կնճռոս բարդութիւններով պայքարը ա՛լ աւելի տեսական գարձնելու կը ծառայէ: Այժմ կամ երբեք ե՛ս կամ անոնք, կը թուր ըլլալ անդրդուելի որոշումը Արքայի:

Եւ այս հսկայական բախտորոշ գուպարի մէջ, ոճիրը, ըսենք քաջաքական ոճիրը, Արշակ թագաւորի աչքին, ինչպէս ատենին իր տիրապետական իրաւունքի համար նախանձոտ մտահոգութեամբ տանջուող կոստանդիս կայսեր համար, կը գառնայ ամենաազգու, թէն քստմենիլի, զէնք մը:

Եղեանի գրքին, որ այս քանի մը տարիներու ընթացքին պիտի ստուարանայ, առաջին էջերը պիտի զրուին Արշակունի արիւնով: Արքայական անձերու նախօրինակով կարծես Արշակ սպառնալի աղդարարութիւնը տուած պիտի ըլլայ իր հակառակորդ նախարարներուն թէ, ես որ իմ հարազատներս կրցայ զոհել իմ նպատակի իրագործման համար, կը խորհրծ թէ պիտի ինայեմ ձեզիք՝ թէ չափը անցնէք:

Արքունի ընտանիքի մէջ և շուրջ պատահած զրուագները վիպասանական բնոյթունին: Դասական ողբերգութեան մը յարգաբանքը կարծես կը գունաւորէ արարները այդ ցնցող տրամային, որ տակաւին կը սպասէ հանձարեղ հեղինակի զեղարուեստական ստեղծագործութեան, և ո՛չ թէ բաֆֆիի Սամուելի ռումանթիկ տափակութիւնը:

Առաջին զրուագը Արշակի երկու եղբօրդիներով կը սկսի: Տիրիթ, Արշակի մեռած մեծ եղբօր Արտաշէսի զաւակը:

Գնել, զաւակը Արշակ թագաւորի երկրորդ եղբօր Տրդատին, որ սպանուեցաւ Պոլսոյ մէջ կոստանդիս կայսեր հրամանով: Անոնք պատանդ մեացած էին կայսեր մօտ, և 350ի հայ-բիւզանդական դաշինքի հետեանքով վերադարձած իրենց հայրենի աշխարհը:

Երկու երիտասարդները, Տիրիթ և Գնել, բնաւորութեամբ կը տարբերէին իրարմէ:

Գնել տաքարիւն և մարդամօտ: Տիրիթ ծածկամիտ, կասկածալի և նախանձոտ: Մանաւանդ Գնելէն, որուն Պոլսէն մեկնելէն առաջ կայսեր կողմէ Հիւպատոսութեան տիտղոս ստանալը զիւր չէր եկած Տիրիթին:

Չենք զիւրեր թէ կայսրը երիտասարդ Գնելին այս բացառիկ պատիւը կ'ընէր քաղաքական հաշիւներով, որպէս ապագայ հաւանական հայ թագաւորի մը, եթէ ոչ խղճահարուած՝ անոր հայրը սպանել տալուն համար, ինչպէս Խորենացի կը զրէ<sup>(13)</sup>: Կը փորձուինք ենթագրել թէ կոստանդիս քաղաքական նկատումներով կ'առնէր այս քայլը:

Երբ Գնել Հայաստան վերադարձւ, իր մեծ հայրը Տիրան զեռ կ'ապրէր: Կուրացած նախկին թագաւորը կը բնակէր կուաշ աւանը, Արագածի ստորոտին:

Տիրան մեծ կարեկցութիւն և սէր ցոյց տուաւ իր այս թոռան, որուն հայրը զոհ գացած էր կասկածամիտ կոստանդիսով: Ան Գնելը իր մօտ պահեց, հակուակ պարտադիր օրէնք գարձած սովորութեան, որ կ'արգիլէր, բացի զահաժառանդ իշխանէ, և ո՛չ մէկ արքայագունի բնակիլ Ալյարատ գաւառի մէջ, այլ անոնց բնակութեան վայր նշանակուած էր երեք զաւառներէն մին, Հաշուեանք, Աղիսզիւ և Առերան, ուր իրենց համար բնակարան և եկամուտի աղբիւրներ հայթմուած էին<sup>(14)</sup>:

Տիրանի անմիջական հոգը եղաւ Գնելը ամուսնացնել: Եւ երիտասարդին հարս եղաւ Անդովիկ Սիւնի իշխանին զեղանի դուստրը Փառանձեմ, «հոչակուած իր զեղեցկութեամբ և պարկիշտութեամբ», «որուն զեղեցկութիւնը չատ հոչակուեցաւ և տարածուեցաւ»<sup>(15)</sup>:

Գնել եկած ըլլալով Պոլսէն, մեծափար-

(13) Խորենացի, գ. 21:

(14) Խորենացի, գ. 25:

(15) Փառանձեմ, գ. 15:

թամ նոր մայրաքաղաքը կայսրութեան աշը եկեան բաժնին, նոր Հռոմ, որուն փառքն ու համբաւը քսան տարիէ ի վեր Փռքը Ասիան և Հայաստանը գրաւեր էին, և ուր այցելել մեծագոյն տենչն էր մանաւանդ երիտասարդներուն, այդ նոր մայրաքաղաքէն վերագրած ըլլալու հանգամանքը, յաչ ամենուն, Գնելին զերագաս հով մը կուտար, և նախարարներու զաւակներէն շատեր կը փնտուէին բնկերակցութիւնը նորապատկ Արշակունիին, որ քիչ ատենէն մեծ ժողովրդականութիւն պիտի շահէր:

Հետզհետէ Պարոկական Կուտակցութեան նախարարներու ուշագրութիւնը կը գրաւէր Գնել: Անոնք, Արշակի Բիւզանդական յարումէն վերջ, իրենց գործունէութիւնը յառաջ կը տանէին կրկնապատկուած եռանգով, վայելելով Շապուհ թագաւորի գործոն քաջալերանքը:

Արշակի խստութիւնը անոնց զէմ, նախարարներէ ոմանց մտքին մէջ վտանգալի գաղափարի մը ձնունդ կուտար. Արշակունի դահին վրայ տեսնել Գնելը:

Երիտասարդը Արշակի շեշտուած Բիւզանդասիրութիւնը պիտի չունենար, նկատելով որ իր հայրը սպանուած էր կայսեր հրամանով: Տիրիթն իսկ քացէ ի քաց կ'ատէր Բիւզանդիոնը: Եւ քանի մը տարի վերջ երբ Արշակ պատզամաւորութիւնը մը կը զրկէր Շապուհին, Տիրիթ պիտի բնկերանար Վարդան Մամիկոնեանին որպէս հայ թագաւորի պատզամաւորները<sup>(16)</sup>:

Գնել ականջ կուտար փորձանաւոր փսխութներուն և թելազրական զգոյշ ցուցմունքներուն: Ահ, շխտակ է որ իր հօր սպանութիւնը կոստիութիւնի կողմէ Արշակի պատճառով եղած էր, երբ Արշակ իր գահակալութենէն վերջ, փոխանակ իր նախորդներու քաղաքականութիւնը շարունակելու, Շապուհ հետ բարեկամացած և նոյնիսկ հայ զինուորներ տրամադրած էր անոր: Տիրանէն վերջ գահը իրաւունքն էր Գնելի հօրը, և իր կարգին, հօրմէն յետոյ, Գնել պիտի ըլլար թագաւոր:

Թագապահանջներու սրտին մօտիկ տրամարտութեամբ կ'եզրակացնէին թէ Արշակունի թագը Գնելին զլուխը զարդարելու էր քան Արշակին:

Գնելի թագաւորութեան ի նպաստ չարժումը երկար ատեն զաղանի չէր կրնար պահուիլ, և Արշակի կասկածը կը սկսէր հրահրուիլ: Մանաւանդ Վարդան Մամիկոնեանին միջոցաւ: Անհաւանական կը թուի Փաւստոսի գրածը ըլլալու Տիրիթի բանսարկութիւնը<sup>(17)</sup>, կամ Կորենացիի ըսածը թէ Վարդան Մամիկոնեանի զրպարտութիւնը<sup>(18)</sup> թունաւորեց Արշակ թագաւորի միտքը Գնելի դէմ:

Այս երկուքը անտարակոյս զիտնալով, մասնաւորապէս Պարսկական Կուսակցութեան մէջ չըջան ընող գաղափարները, որոնք պալատական յեղափոխութեան մը սաղմնային ծրագրի ընոյթ ստանալու վրայ էին, պարզապէս արձագանքը կ'ըլլային մութի մէջ կատարուող անցուղարձերուն, միաժամանակ երկուքին ալ անձնական քէն ու նախանձի պատճառաւ, ի մասնաւորի Տիրիթի, չափազանցեալ գունաւորում կուտային իրենց ըսածներուն: Զորօրինակ, Վարդան Մամիկոնեանի ըսածը թէ Գնել յաճախ կրկնած ըլլայ. «Ես իմ հօրեղբօրս պիտի չներեմ իմ հօրս մահը, և անոր գրիժինդիրը պիտի ըլլամ»: Կամ Տիրիթը, թէ, «Գնել մտադրութիւն ունի թագաւորիլ և քեզ սպանել: Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները կը սիրեն Գնելին, մեր բոլոր աշխարհիս նախարարները կը զերպասեն, որ Գնելը ըլլայ իրենց տէրը քան թէ դուն»:

Տիրիթ ուրիշ պատճառ մը ևս ունէր աւելի թանձրացեալ զոյներով չարշաբանելու Գնելը: Ան հանդիպած էր զեղատեսիլ Փառանձնեմին և նորահաս հարսին տեսքը կրակ ձգած էր կրծքին: Գնելի շուտափոյթ անհետանալը աշխարհի բեմէն կրնար Միւնեաց պարմանուհին առաջնորդել իր թեւերուն: Վերջապէս, ուրիշ ո՞վ կար ամբողջ Հայաստանի մէջ որպէս թեկնածու Փառանձնեմի, աւելի բարձրաստիճան մէկը քան Տիրիթ, Արշակունի արքայական ընտանիքի մինակ ամուրի երիտասարդը, և ո՞ր աղջիկն է որ տիմարութիւնը պիտի ունենար գուաը զոցելու ոսկեղէն այս եղան բախ բախտին զէմ:

(17) Փաւստոս, Դ. 15:

(18) Կորենացի, Դ. 22:

թագաւորին հաղորդուածները խիստ համոզկեր չեշտ ունէին, մանաւանդ խոռվ պայքարի այդ օրերուն։ Արքայական զահի մը անհաւասարելի բարձրութեան վրայ բազմող մէկը առհասարակ կասկածու կ'ըւլայ։ Իսկ զահաղքիման կասկածը ամենագաժանն է կասկածներուն, որ զահակալի սրտէն կը վտարէ գութը։

Գնելին Այրարատեան գաւառ բնակիլը թագաւորի աչքին այժմ թուեցաւ զիտումնաւոր արարք մը։ Աւրեմն Գնել ինքինքը թագաժառանդ կը նկատէր։ Այս մեկնաբառնութիւնը ամենաթեթենն էր, իսկ կասկածոտ արքան կրնար ենթազրել թէ Գնելի Այրարատ բնակիլը գաւադրական ծրագրի մը մէկ մասն է։ Ինչպէս ալ մեկնաբառնուէր, եղածը անհանգութելի էր, քանզի օրինաւոր գահաժառանգը դեռատի Պապն էր։

Արշակ հրաման արձակեց Գնելին ձգելու Այրարատ գաւառը, և իր բնակութիւնը հաստատելու վերոյիշեալ երեք գաւառներէն մին։ Գնել երկնալուրանք չունէր։ Պէտք է հնազանդէր թագաւորի հրամանին և հեռանար Այրարատէն, քանզի մեալ պիտի նշանակէր ապստամբական քայլ մը, և Գնելի մասին եղած ամբաստանութիւններուն ճիշգ ըլլալը։

Արշակի հրամանին գէմ բողոքեց իր հայրը Տիրան։ Երբեմնի թագաւորին, այժմ կուրացած, այս յախուռն միջամտութիւնը ի՞նչպէս պէտք է բացատրել։ Միթէ այդ գրգուած կրնար ըլլալ միմիայն կոյր ծերունիի պապենական գորովալի զգացումէ՞ն գէպի իր սիրական թոռը, մարդկայնական հասկնալի և բնական փափաք մը։ Եթէ ոչ Տիրանն ալ կը պնդէր թէ զահի իրաւ ժառանգորդը Գնելն է, և թէ Արշակ պէտք չէ բռնաբարէ այդ իրաւունքը։ Տիրանի, որպէս թագաւորի հօր, նման պնդումը ոչ մինակ անազին կշիռ ունէր, այլ Արշակի հակառակորդներուն կը հայթայթէր հատու զէնք։

Երկրորդ պարագան հաւանաբար իրուղութիւն եղած պէտք է ըլլայ, քան թէ պապի բաղձանքը իր թոռը հետը ունենաւու, դատելով Արշակի քայլէն։

Թագաւորի զաղունի հրամանով, կոյր ծերունին սպանուեցաւ իր սենեկապաններէն<sup>(19)</sup>

Այսպէս, իր զահի ապահովութեան համար նախանձահար թագաւորը՝ իր հօր, Արշակունի երրեմբի արքայի արիւնով կը ներկէր պատուանդանը հնագարեան գահին։

Երբ 358ին Պարսիկ-Բիւզանդական պատերազմը վերսկսելով, Շապուհ թագաւոր սկզբնական յաջողութիւններ ունեցաւ, Ամիստա, Մինկարա և Պէղապտէ, Հայոստանի Պարսկական Կուսակցութեան նախարարները մէծապէս քաջակերուած, մինչև այդ իրենց տատամասու զործունէութեան ա'լ աւելի շեշտակի բնոյիթ տուին։ Զգուշութեան քօղը քաշեցին մէկդի, և Արշակի գէմ բողոքի ձայներ, Գնելի իրաւանց մասին հաւաստումներ, կրկնուեցան յանդզնութեամբ։

Եթէ Շապուհ վերջնական յաղթութիւնը տանէր, զայ Արշակին։ Թագաւորը լաւ կ'ընէր որ իհելամոււ ըլլար ազգարար նշաններուն, և փոխէր իր զիրքը։

Շապուհ սակայն վճռական և վերջնական յաղթանակ պիտի չտանէր։ Ան իր առաջին յաջողութիւնները, չհնք գիտեր ի՞նչ պատճառով, չօգտագործեց ալ աւելի կորսվի յարձակումներով։ Կրնայ ըլլալ որ իր տէրութեան արեհեեան սահմաններուն վրայ թաթար ցեղեր կրկին զլուխ բարձրացուցին։ Կամ իր մէծամեծ կորւսանները, 30.000 Ամիստայի առջև մինակ, մարեցին իր սահմանով։ Կամ իր կրօնական նախապաշտումները, երբ մոգերու և աստղաբաշխներու գուշակութիւնները չարաբաստի գտան Տիգրիսի անցքը, ինչպէս կը զրէ Ամիստանու, Վերջապէս, մի կամ այլ պատճառով, 360 թուականին, Շապուհ իր բանակներով վերադարձաւ Պարսկաստան։

Մինչ այդ, սակայն, Հայոստանի մէջ Պարսկական Կուսակցութեան նախարարները կ'ազմէին հրապարակը։

359ի Օգոստոսին, Նաւասարդեան տօնախերութեան համար, հայ պետական և եկեղեցական աւագանին, սկսած թագաւորէն և կաթողիկոսէն, կուգային Շահապիվան, ուր կը գտնուէր Արշակունիներու բանակատեղին։

Հօն կը գտնուէին նաև Գնել և իր կինը Փառանձեմ, որոնք արքայական հրաւերին անսալով եկած էին՝ ուղեկցութեամբ Մամիկոննեաններու նահապետ Վարդանին, որ, ըստ Փաւստոսի, համոզեր էր Գնելին վանել իր մտքէն Արշակ թագաւորի մասին

(19) Խորենացի, Դ. 22.

ունեցած կառկածները, թէ արքան համոզած էր որ Գնել չարամիտ մարդկանց խորհրդակից չէր, թէ անցեալի մէջ պատահած անհաճոյ գէպքերը Արշակ մոռացութեան տուած էր, և Գնելն ալ մոռնալու էր, և թէ տօնական այս ուրախ օրերու չքեղ արարողութեանց մէջ մէկ եղրօրորդիին, Տիրիթիներկայութիւնը, իսկ միւսին, Գնելի բացակայութիւնը ոչ մինակ թագաւորին սիրաը պիտի կոտրէր, այլ նաև անտեղի ըսիր-ըսաւեներու գուռ պիտի բանար:

Ու այսպէս, Վարդան Մամիկոնեանէն համոզուած, Գնել ձիաւոր, Փառանձեմ պատգարակով, կը հասնէին Շահապիվան կիրակի առտուն, որ Յոզհաննէս Մկրտիչի յիշատակի տօնն էր:

Գնել կուզար ձերբակալուեկու և արքունի զահճապետին յանձնուելու (20):

Աև հասարակ, քաղաքական նկատումներու հարկադրանքով կատարուած սպանութիւններ գաղտնի կը կատարուին, կամ եթէ եղածին օրինական գոյն մը պիտի տրուի, պատժական օրէնքի այսինչ կամ այնինչ յօդուածը կը յիշուի, և այս վերջին պարագային խոկ, զժնեայ գործը ըստ կարելոյն կէս մը մութի մէջ կը կատարուի:

Հայաստանի ամենամեծ տօնին, Նաւասարդի զուարթ օրերուն, ուր բազմահազար ժողովուրդ, ազնուական աւագանինին մինչեւ շինական ու զինուոր, համախմբուեր են երկրի ամէն կողմէրէն, Արշակունի երիտասարդ իշխան մը, նոյնինքն թագիւորին եղրօրորդին, որ կը վայելէ լայն ժողովը բարդականութիւն, մահուան դասապարտել և անմիջապէս գլխատել տալ, ուրախ տօնակատարութեանց գինիին թօյն խառնելով, պէտք էր ունենար ստիպողական այնպիսի պատճառ կամ պատճառներ, որ յապացում կրնայ աւելի ծանրակշիռ և աղիտարեր բարդութեան ծնունդ տալ:

Համազգային փառաշուք հանդիսաւթիւններու միջոցին, Արշակ թագաւորին իր եղրօրորդոյն անմիջական սպանման վճիռ արձակելը ունեցած ըլլալու էր նոյնքան անմիջական իր պատճառը: Եւ որքան ատեն որ գործերնիս խելազարած թագակիր ճիւազի մը հետ չէ, ուրիշ ո՞չ մէկ տրամաբանական պատճառ կը նանք գտնել, բացի

եզրակացնել թէ Պարսկական կուսակցութեան նախարարներ դաւագրաբար կը ծրբագրէին բազմամբոխ հանդէսներու չփոթին մէջ սպաննել Արշակ թագաւորը և Գնելը հոչակել նոր արքայ:

Կրնայ ըլլալ որ ծրագրուած որոշ ձեռնարկ մը չկար, այլ փսփութեներ և նման արարքի մը բազմալիութեան մասին յայտնւուած փափաքներ: Նախանձայոյզ Տիրիթի համար այսպիսի չշուկներ բաւական եղած ըլլալու էին, որ ինք և իր գործակիցները թագաւորին ականջը լեցնէին կազմակերպուած դաւագրաւթեան մը գոյութեամբ, որը շուտով պիտի խրէր մահաբեր երկաթը արքայի կողին:

Արշակն ալ, որ ամիսներէ ի վեր այսպիսի չարագուշակ ամբաստանութիւններ քանից լուած էր Գնելի և անոր հետեւորդներու մասին, որ նախարարները կ'ուզեն Գնելը թագաւոր տեսնել փոխանակ Արշակի (21), հաւատ ընծայեց այս վերջինին, որուն անշուշտ օժանդակ ապացոյց էին այն համակրական ժողովրդային ցոյցերը, որոնք տեղի ունեցան Գնելի և գեղանի Փառանձեմի Շահապիվան հասնելու ժամին: Ու զայրացած արքան տուաւ զարհուրելի հրամանը, փրկած ըլլալու համար իր թագը և իր կեանքը:

Երբ Գնելը ձերբակալեցին, սարսափառ Փառանձեմը, որ կը սիրէր իր երիտասարդ ամուսնին, վազեց եկեղեցի:

Տաճարը խոնուած էր բանակի մարդոցմով: Հօն էր Ներսէս կաթողիկոս, նախագահելու պաշտամունքին: Արտօղութիւնը յանկարծ ընդհատուեցաւ Փառանձեմի լեզուագատան ճիչ ու աղաղակով: Ան կը պաշտէր կաթողիկոսին, որ իրենց ամուսնութիւնը օրինած էր, օգնել փրկելու Գնելին: «Զի զմատապիկ ուն հատանին ի յորթոյ (22)»:

Հայրապետին միջամտութիւնը ապարդիւնցաւ: Թագաւորը մեաց անդրդուելի, և զահճապետը գլխատեց Արշակունի իշխանին:

Գնելի ողբերգական վախճանը ոչ միայն աղդաբարութիւն մըն էր Պարսկական կուսակցութեան նախարարներու, այլ նաև չարտասանուած սպառնական յայտարարու-

(20) Փառատոս, Դ. 15:

(21) Մերուպ, Երէց, 45:

թիւն մը բոլոր նախարարական կազմին թէ Արշակ թագաւոր, յետ այնու, պիտի շառունակէր պայքարը Արշակունի գահի ամբապնդման և արքայական հեղինակութեան վերահստաման համար, և թէ իր հարազատներուն իսկ չխնայելէ վերջ, ան որևէ զիջողութիւն պիտի չընէր, և իր նպատակին հասնելու համար պիտի շտատամսեր դժգոհներու արիւնով լուալու իր գահին պատուանդանը:

Ներքին ճակատը փոթորկած էր: Կուսակցական կատաղի մրցակցութեան վրայ կ'աւելնար յամառ արքայի և ինքնավստահ գոռող աւտատապետներու մրցակցութիւնը:

### 3. ԱՐԾԱԿԱԽԱՆ

Տիրիթ կը մնար մինակ Արշակունի իշխանը թագախնդրական ախորժակ մշակելու իշխան Արշակին, կամ անոր գաւակ Պապին և Բիւզանդիոնի հանդէպ տածած ատելութեամբ, Տիրիթ Պարսկական կուսակցութեան նախարարներուն և անոնց որոնք Դնելի գատը ջատագոված էին, նոր թեկնածուն կրնար ըլլալ:

Բայց Տիրիթի օրերը համրուած էին: Ոչ մինակ հաւանական թագապահանջ ըլլալու պարագան, այլ գեղեցիկ Փառանձեմը ձեռք ձեռք ձեռք լու իր ճիգերը, որ Դնելի մահէն վերջ ա'լ աւելի սաստկացուց, արքայի դժգոհութիւնը բազմապատկեցին իրեն հանդէպ:

Դնելի յուղարկաւորութեան ատեն, Արշակ թագաւոր կրկին անգամ տեսած էր գեղատեսիլ Փառանձեմը: Կարծես սուզի ողբ ու կոծը ալ աւելի հրապուրիչ զարձուցած էին զինք, և այն տոչորող զգացումը, որ Տիրիթը մղած էր աղիտաւոր խորհուրդներու, այժմ բոյն կը դնէր թագաւորի կրծքին տակ:

Բայց Արշակ քրիստոնեայ էր: Բազմակինութեան զաղափարը (թերեսս փափաքերի) բոլորովին անգործ ագրելի էր: Օլիմբիան իր թագուհին էր և մինչեւ որ անոր կամ Հայաստանէն վերջնականապէս հեռանալով և կամ վաղահաս մահով Արշակ իր ազատութիւնը չի ստանար, իրեն համար մտատանջանքէ ուրիշ բան պիտի չըլլար Արևնեաց լեռներու հպարտ իշխանուհիի մասին խոկալ և վառիլ:

Հրապուրիչ երիտասարդ այրիի հետ իր հանդիպումներուն՝ Փառանձեմ, այն անըմբը անելի կերպերով որ կանայք զիտեն յայտնել իրենց միտքը, զգացուցեր էր Արշակին թէ չէր սիրեր զինք: Ապագային ալ, սթը խաղէմ և թաւամազ Արշակը, հակառակ իր ջերմ սիրոյն, պիտի չյաջողէր չահիլ Փառանձեմի սիրտը<sup>(23)</sup>:

Դնելի մահագիտուր ձեռք բերելու մէջ երկու անուն կը յիշուի որպէս զլիսաւոր գերակատարներ: Տիրիթ իշխան և Վարդան Մամիկոննեան, առհմին նահապետը և սպարապետ Վասակի երէց եղբայրը:

Առեղծուածային բան մը ունի այս ժամանակաշրջանին Մամիկոննեան երեք եղաբայրներու պիտական գործունէութիւնը: Մինչ Վասակ սպարապետ զերմօրին նըւիրուած է Արշակ թագաւորին և կողմինց անոր վարած Բիւզանդական քաղաքականութեան, վարդան հակառակ զիրք կը բռնէ: Իսկ Վահան հոգւով մարմնով կը ծախուի պարսիկ թագաւորին և հայութեան ամենազգութելի գաւանանը կ'ըլլայ Մերուժան Արծրունիի հետ միասին որուն քրոջ աշմունացած էր: Ինչո՞ւ Վարդան պարսիկ թագաւորին կը բարեկամանայ: Զենք զիտեր, բայց յայտնի է իր չեշտուած հակումը Պարսկական կուսակցութեան: Եւ Արշակ թագաւոր անգամ մը Շապուհին զրկելիք դեսպանութեան համար կ'ընտրէ Վարդանը և Տիրիթը<sup>(24)</sup>: Բնականարար, գեսպանները Շապուհի բարեկամ և ընդունելի անձեր ըլլալու էին, որը բանակցութեանց յաջութեան պիտի նպաստէր:

Հաւանաբար այս երկուքին պարսկական մայրաքաղաք գտնուած միջոցին Շապուհ յաջողած էր զանոնք կատարելապէս սիրաշահելու իր տեսակէտներուն: Եւ երբ անոնք Հայաստան վերադարձան, մանաւանդ Վարդան, հռանգով սկսաւ ջատագովել Շապուհի հետ զինակցելու զաղափարը, ու այսպիսով բախման գալով ոչ միայն Արշակին հետ այլ նաև իր եղբայր սպարապետ Վասակի<sup>(25)</sup>:

ՀԱՅԱԳ. Ք. ԱՐՄԵՆ  
Շաբանակէլ (12)

(23) Փաւստոս, Դ. 15: Մեսրոպ երէց, 50:

(24) Խորենացի, Գ. 25:

(25) Փաւստոս, Դ. 18: